



Մ Ի Օ Ն

ԿՆՆԵՐՈՒՄԻ ՏԱՐԻ
ԹԻՒ 6.

Ս Մ Ս Ա Գ Ի Ր

ՅՈՒՆԻՍ 30
1874.

Ս.Չ.Ղ.Ս.ՅԻՆ, ԲՍ.ՆՍ.ՍԻՐՍ.ԿՍ.Ն ԵՒ ԳՐՍ.ԳԻՏՍԱ.ԿԱՆ

ՆԵՐԿԱՅԻՍ ՎՐԱՅ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆԻՔ (*)

Բ.

ԲՆՏԱՆԻ ԹՃՆԱԹԻՆ և օտարացեալ ԹՃՆԱԹԻՆ շատ քիչ օտարերու թիւն ունին իրարմէ :

Տէսէք եւ դատեցէք : Երբ ազգը Սոց կաթողիկոսական ինկած աթոռին ձեռք կը կարկանէ, անոր բռնարարս զը կը դատաարարուէ՝ անկարելի և եղևուն համարելով եւ արժանաւորին ընտրութիւնը դիւրացնելով, ընտանի ԹՃՆԱԹԻՆ ձայնը կը ձգէ, կը պոռայ, կը կանչուբուտէ, ճրղճիմ օրինաւորութիւններ կը փնտռէ, յանցում որ կը

համարի զանոնք, որ անօրինաւորութիւնը և անբարոյականութիւնը եկեղեցիէն դուրս կը փոսրեն և բարոյականութիւնը կը մայցնեն :

Երբ ազգն ԱզԹամարայ աթոռը՝ որ ոչ առաջինին պէս տիպի մէջ կ'իյնի, այդ արիւնի մէջ կը թաւաղի, կ'ազէ սրբել և մկրտել և կանգնել, դարձեալ ձայները կը բարձրանան, սծիբը վրէժխնդրութիւն կը գոչէ, սծրագործը ընտանի ԹՃՆԱԹԻՆ քղանց քննրուն տակ կը ծածկուի, արգարութիւնը կաշառքի մէջ կը խոզուի, և գերեզմանը՝ կաշառակուրծ մը դիտկուցուտ ար

(*) Տե՛ս Մ-ի- թիւ. 1850.

մատնանիշ ցոյց կուտայ . նոյն ընտանի
թշնամին յանցաւոր մը գտնելուն հոգ
չէ , վասն զի ո՞ր գողին գողակից չէ ,
այլ կ'ուզէ որ անմեղ մը չի մնայ իւր
ազգին մէջ , և տմեն որ բարոյական
աղանդութեամբ շարտիտի :

Երբ եկեղեցական մը ուխտին դրը
մէ , բարոյականի դէմ մեղանչէ , ա-
նառակութեամբ գայթակղի , ընտանի
թշնամին՝ հայրենի եկեղեցւոյն պաշտ-
պանը՝ ոչ թէ մարդկային տկարութեան
ներողամիտ՝ այլ անառակութեան ջա-
տագով կը հանդիսանայ , բնական օրի-
նաց կը դիմէ , կուսակրօնութիւնը կը
նախատէ :

Երբ ազգին ընդհանրութենէն հեր-
ձեալ ու օտարացեալ մեծ մաս մը , որ
իր ազգութենէն չի խորշիր , հայրենի
աւանդութեանց և իրաւանց անուամբ
կրօնի կռուիլ օտարին աւաղակու-
թեանց դէմ , նորա բռնաւորական իշ-
խանութեանց դէմ պատուար կը հա-
նէ , կը մաքաւի , նորա պատուհասնե-
րը կարհամարհէ , և միայն այս դրից
մէջ գանուելալ և կրօնամոլութեան աղ-
բիւրէն հեռանալովը ազգային ընդ-
հանրութեան և հայրենի եկեղեցւոյն
կը մօտենայ , նոյն ընտանի թշնամին՝
որուն շիլ աչքերը վտանգ կը տեսնեն
հանն ուր օգուտ կայ և օգուտ կը տես-
նեն ուր վտանգ կայ , գաւ է կը կան-
չէ , և աչքերը գոց կը դիմէ այն սրբ-
տով և մտօք օտարացեալ թշնամւոյն
ձեռք կ'երկնցնէ , այն օտարացելոյն՝
որ իր եկեղեցին հերետիկոս կը քարո-
զէ , որուն եկեղեցին անունը տալ կը
խորշի , որ իրեն միմիայն պաշտօն եւ
հարկ կը համարի իր տիրոջը շղթայ-
ներուն մէկ օլակը գիմացիներն վիզն
անցնել , այն ծանր և դժուարակիր լու-
ծը՝ որ իր պարանոցը կը կաշկանդէ ,
իր համազգեսացը հաղորդել :

Ահա անսէք և գատեցէք , ինչ է

տարբերութիւնը այս երկու տարբերոյ
մէջ . ո՞ր է զանազանութիւնը այս եր-
կու կուսակցութեանց մէջ , միայն հան-
է որ մէկը գիտէ թէ ինչ կրնէ և ո՞ր
կը դիմէ . իսկ միւս սղորմելին չգիտեր ,
չգգար , շխանար թէ ինչ կրնէ , ու՞մ
կը վնասէ . գիտալութեան , զառամու-
թեան , սնտախութեան , կարծամը-
տութեան , շահախիբութեան ձուլա-
ծոյ մ' է , կործանման գործիք մ' է ,
որուն բրած աւերակաց բեկորներն օ-
տարին պիտի ծառայեն :

Գ .

Ասկից երէք տարի առաջ , ճիշտ
նոյն օրերուն՝ երբ Պապերու լուծին
տակ կը հեծէր Հռոմ , և Վատիկանու
մէջ ժողովք մը անսխալականութիւն
հաստատելու նախապարտատուութիւն
կը տեսնէր , գիպուածով չարս անձինք
միատեղ գանուեցանք . ուսումնական
Տաճիկ փաշա մը , Արքունեաց ծա-
ռայութեան մէջ Յոյն մը , Եւրոպացի
Ֆրէնկ մը , որ ձեռքը Ռոյլիւ տէ Տէօ
Մօնտի տետրակ մը ունէր , և ես՝ որ
բիչ մը հեռու նստած ունկնդիր էի :
Փաշան տետրակը ձեռքն առաւ եւ
Էյո . Բոէսանսէի « Վատիկանեան ժո-
ղով » վերնագիրը կարդաց , և անսխա-
լականութեան վրայ խորհրդածելով՝
այսպիսի վարդապետութիւն մը Վա-
թովիկութեան անձնաստրանութիւն ըլ-
լալը նշմարելն յայանեց , և « Եթէ վըճ-
ուուի , Պապութիւնը քանի՞ տարի
կեանք կրնայ ունենալ » հարցուց : Բիւ-
զանդացի Յոյնը , ինչպէս բնական էր ,
« Գասն երեսուն տարի հազիւ » , պա-
տասխանեց : Իսկ ես՝ Հոյ մարդ՝ ինչ
պէս ինձի ալ բնական էր՝ ակնածու-
թիւն լրի փաշայի մը քարձք պատուոյն ,
Յոյնի մը քաղաքագիտութեան , եւ
Ֆրանկի մը գլխարկին , և լռեցի : Եւ-

բարոյցին քիչ մը մտածելէն վերջը , բ
 ասա . « Քուք ծանր մարդիկ էք , ձեր
 լեզուները ուսնելէն վերջը օտար լեզ
 ւով ալ ուսնուէք բրած և սրտածու
 թիւն գիտէք : Հռովմէական կայսրու
 թեան սկիզբը , երբ Քրիստոսնեւթիւ
 նը գետնի տակ կը ճգնէր , և իր երե
 սը կը սրահէր բոլոր աշխարհիս թշու
 մութիւնէն ու հարստանքէն , կապտաշ
 տութիւնն այնպիսի խայտառակու
 թեան և ղեղձման հատած էր , որ Հը
 ուրմէական կայսրաց ամենէն խոն
 թերն Արամազդայ , Աթենասայ , Ապր
 ղոնի և ուրիշ երեւելի զից գլուխնե
 րը կրտրել կուտային , և իրենց յար
 մարցնելով՝ ժողովոց երկրպագու
 թեան կուտային . բայց գարձեալ Քը
 բիստոնեւթիւնը արտը կրծք ըլլալու
 համար 300 տարի պէտք եղաւ . տա
 կաւին հարիւրուոր տարիներ անցան
 եւ մեհեանները կանգուն էին , գոյ
 կամ բայ : Քիւզանդական կամ ստորին
 կայսրութիւնը թէպէտ Հռովմէական
 սպարանութեան հիմանց վրայ հաս
 տատեալ՝ հազար տարի սպրեցաւ .
 թէև ամեն ղեղձմանք , ամեն մղու
 թիւն , ամեն անբարոյականութիւն ,
 ամեն ստամուժն , իր կենաց շարու
 նակ կրսպառնար և ամեն փոքր հա
 բուածէ կը տատանէր , բայց գարձեալ
 երխտասարգ եւ գրտուոր թշամուց
 մը պէտք կար որ այդ խարխաւ շէնքը
 վիւ , վասն ղի մեծատարած էր , վասն
 ղի խորունկ և հինաւուրց հիման վրայ
 հաստատեալ էր , ինչպէս կապտաշտու
 թիւնը՝ որ այնչափ դարերով արմա
 տացեալ տարածուած էր : Մեծամեծ
 և ընդարձակ տէրութեանց , բազմա
 տարած և ընդհանրացեալ կրօնից հո
 գեւորութիւնն ալ երկայն ժամանակ
 ներ և դարեր կը բշէ . ահա մեռաւ ,
 ահա ընկաւ կրեսս , և կը տեսնես որ
 զխորուած մը՝ նոր ուղղութիւն մը՝ նոր

հանձար մը իրեն թէ գարման թէ կե
 նաց ճառագայթ և թէ առողջութիւն
 կը սրտգեւէ . կարելի է թէ ամենքն
 ալ առ երեւցթս ըլլան , բայց ճշմար
 տութիւնը հան է որ դարերու կեանք
 կը շարճէ : Այսպէս կ'իմանամ ես նա
 և Պատրական եկեղեցին , որ մահարեք
 հարուածը թէպէտ ասկից երեք հա
 բիւր տարի առաջ ընդունած է Աւ
 տերի ձեռաց , բայց և այնպէս առաջ
 կ'երեւայ , և կը համարձակի , կը յան
 յանդգնի նաև անտեղի վարդապե
 տութեամբ մը Քրիստոսնեւթիւնը և
 Մահմէտականութիւնը և բոլոր աշ
 խարհք գայթակղեցնել , եւ որ դեռ
 պիտի գայթակղեցնէ և անշուշտ պի
 տի մեռնի . բայց իր հոգեւորութիւ
 նը երկայն պիտի տեւէ , ո՛ր զիտէ քա
 նի հարիւր տարի » :

Աւստիւն մը յաջորդեց աս խոս
 քին . փոշան սխաւ մտածել և պա
 տասխան մը զրտուաւ . Յոյնը անոր լը
 ութեան հեռեւեցաւ . ես ալ լու
 ծիս ճշմարտութեանը վկայցի սրակս
 առանց բերան բանալու :

Հիմա թէպէտ այս հոգեւորքու
 թեան օրէ որ ճշմարտութիւնը յայտ
 նի կըլլայ Պատրականութեան վրայ ,
 բայց նաև աս ճշմարտութիւնն ալ կե
 րեւայ , որ այս հոգեւորքը շատ ա
 ոողջներու մահարեր հարուածներ
 կ'իմաց տալ թէ որ Աստուած չողորմի
 աշխարհքիս . վասն ղի ինչ կը տես
 նենք շուրջերնիս : Թամանակաւ որ իշ
 խանութիւնը կորուսած պասլը , թէ
 պէտ իր ժողովոց մէկ մասը անտար
 բեր , գարձեալ ահագին ցանց մը ձը
 դած աշխարհիս հինգ մասերուն վրայ ,
 աղգք և ժողովուրդք և թագաւորու
 թիւնք կը ջանայ կաշխանդել . և հան
 ձարը՝ որ դեռ երէկ երկու հզոր ինչ
 նակալութեանց հետ կուտելով աշխար
 հիս մարիալէլական դաշնակցութեանց

կրճիժը խղեց, հզօր բանակներ ջարդ
 ու բուրդ խորտակեց, բերդերու եւ
 քաղաքներու բարձրաբերձ պարիսպ
 ներն ու դռները խճեցուց, այսօր եր-
 կու տարի է դեռ չկրցու պատուել
 այս սարդի ոստայնը : Եւ ոյն հանձու
 րը՝ որ միայնակ զԱւստրիան խմարհե-
 ցուց, Նարթէսն երրորդը ոչնչացուց,
 և Քաղչիոյ սնախառ ու թեանն սահման
 ցուցուց, հիմա առանձին չէ իր պու
 տերազմին մեջ, այլ իրեն նիզակակից
 ունի Հելլեասիա, Իտալիա, Պապիզ,
 Յունական եկեղեցին, բողոքականու-
 թիւնը, փիլիսոփայութիւնը, կրօնա-
 կան հին դաշնակցութեանց լուծումն
 Աւստրիոյ և Սարմիոյ մեջ, եւ դար-
 ձեալ իւր հակառակորդը ոչ միայն ընդ-
 ձեալ չէ, այլ դեռ կը խիզախե, կը
 պառնայ և երբեք չի վշտար :

Այս թշնամին է ահա որ բանակ
 մ'ալ Արեւելք Հոյ Արգին տան մեջ
 ունի, վարձկան խուճի մը, որ արհես-
 տին կարեւոր ուսմունքները կրնէ եւ
 ՚ի պատերազմ կը մարդուի Հոսփմ, Վի-
 էննա, Վենետիկ, Լիբանան և Պոլիս :
 Խաչակրութեան դուռին է այս խուճ
 բը, որ ութ հարիւր տարի կրքոյ հի-
 մա որ Հայաստանեաց եկեղեցին քան
 գելու և նոր ձեւի մը թափելու կ'աշ-
 խատի : Թագ, գաւաղան, պոլիւն,
 սահի, օրհնութիւն, բռնութիւն, յա-
 փըշտակութիւն, դրոյստութիւն, հա-
 լածանք, շղթարթութիւն, բանադ-
 րանք, սուտ վարդապետութիւն, ուս-
 մունք և տգիտութիւն ըստ տեղւոյն
 և ըստ պարագային շաղկապ է : Ամեն
 պատերազմ զինադադար մը կուսնեայ,
 աս պատերազմը վայրկեան մը չէ ու-
 նեցած, ամեն պատերազմ սահման մը
 կուսնեայ որուն մեջ կը գործէ, ասիկա
 ամեն տեղքիչ շատ իր զէնքերը տարա-
 ծած՝ իր յաղթութեան նշանը կանգ-
 նած է : Տեղ տեղ յաջողած է խմբու-

մին ժողովուրդ մը իր հայրենի եկեղե-
 ցին հեռացելէ, ինչպէս Կաղիցիա,
 Բրանսրիւնիա, Մաւնա սասն և մու-
 սամբ Քաղապիս, տեղ տեղ կիսկա-
 տար յաջողութիւններ ունեցած է ինչ-
 պէս Պուզովնիա, Խրիմ, Կասա-
 գնուպոլիս, տեղ տեղ ալ չէ յաջողեր,
 ինչպէս Մուսանիա և ուրիշ շատ տեղ-
 ւանք : Իսկ տեղ տեղ մեծամեծ յաջո-
 զութիւններ, ինչպէս ՚ի Կերջան, Հա-
 սանդալէ, Կարս, Պայազլու, Արար-
 կիր, Սպեր, Բարբերդ, Տրապիզոն և
 Կիւմիւշիանէ, ՚ի չէք դարձեր և յի-
 շատակին գրեթէ կորուսեր են ՚ի շը-
 նորհա այնպիսի անձանց՝ որ սրտերնին
 լի ազգայնութեան եռանդով և հայ-
 րենի եկեղեցու նախանձայուզու-
 թեամբ՝ թշնամւոյն դէմ կորովաբար
 սրտերազմեր են շատ անգամ անհա-
 շատար զէնքերով : Եւ (1) ասոնց ա-
 նուանց յիշատակութիւնը «ստրուս»
 կը պատճառէ դեռ հիմա եւ այսօր այդ
 բանակին դրամատիրներուն՝ որ իրենց
 անձինքը Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցոյ զե-
 նուոր կը համարին : Իբրեւ թէ Քրիս-
 տոսի ճշմարիտ եկեղեցին հրամայելը
 Աւետարանը և իր բարոյականը մու-
 նայ, կատարաշատ թիւնը օրէնք դար-
 ձնել, եւ այսպէս Վասթիկութիւնը
 Քրիստոսեութեան դասիճ սահմանել :

Քուք, որ զայսրյթ կ'իմանայ, սար

(1) « Ստրուս կրօնու զմեզ, երբ որ կը յի-
 շէնք մը անսնջմն իսկ յաճմնիս, այսինքն Տեա-
 ռըն մերց անթրեւութեան և անոր անարատ մօրը
 սրբազան տեղը : պատարացի մեջ Աստուծոյ սրբ-
 րոց կողմը համեմատեաց և Արամեացոյն անուն
 ներսն հանդիսական յիշատակութիւնները, ու-
 տանկ պիտ մնանց, որոց կեանքը կիրք և զբո-
 նեայ ասեղութիւն կը Քրիստոսի ճշմարիտ եկեղե-
 ցոյն և անոր անդամաց զեմ, և զբուսմաննին
 ուղիզ վարդապետութեան գեմ ուղղակի պատե-
 րազմ և իրօտիան մօրբութիւնն աստուծոյ մեջ » :
 (Քաթիւնիան իրաւախոս և իրաց ճշմար-
 տութիւնը ՚ի բանի / թեան և Պատ-
 մութեան, երես 35)

սուս կրղզայք Արտանկյի և Տաթևեացի անուաններուն առջև, թէ որ արդար բլար ձեր զգացմունքք, թէ որ կեղծիք և գաւեշտ չըլար ձեր նախան ձայուղութիւնը, թէ որ ստուծիւն չըլար ձեր վարդապետութիւնը և պատմութիւնը, դճք, մտածէր էք, երեւակայնը էք ձեր այդ պիղծ կոչած մարդկանց դիրքը Հայաստանի խորը, Սիւնեաց նահանգին ⁽¹⁾ կեդրանը, վեց եօթը դար առաջ, ուր ձեր Պապին և իր եկեղեցւոյն վրայ մշուշ գաղափար մը հաղիւ թէ կար, երբ յանկարծ իրենց աչաց առջև կը տեսնեն քանի մը օտարներ և քանի մը օտարացեալ հայեր, որ յանուն նոյն Պապին և եկեղեցւոյն՝ կատաղութեամբ կը վիճին, կը պնդեն, կը նախատեն, կը հայհոյեն իրենց կրօնը, իրենց հաւատքը, իրենց եկեղեցին և խօսքէն գործի ձեռք զարնելով, միտուածը նորէն կը մկրտանն, դրոշմեալը նորէն կը դրոշմեն, ձեռնադրեալ քահանան նորէն կը ձեռնադրեն, պատկեալը նորէն կը պատկեն, ճաշոց, մաշոց, ժամագիրք, Աստուածաշունչ, Աւետարան կը սրբագրեն, և զեռ առաջ կը քայլեն, Խորենացիի՝ Եղիշէի՝ Եղնիկի լեզուն ալ կը սրբագրեն. ոչ խրատ, ոչ յորդոր, ոչ անուշ, ոչ լեզի ձեն հասկընար, չեն ամենար ոչ սուտ խօսելէն անցեալին վրայ, ոչ խեղաթիւրելէ ըզպատմութիւնը, ոչ զըպարտելէ զներկայն, ոչ խանդարելէ Քրիստոսի ճիշմարիտ եկեղեցւոյ դրութիւնը: Եւ կուզէք որ այդ մարդիկը, այդ հայրենի եկեղեցւոյ հաւատարիմ վարդապետքը, թագէտոսի առաքելոյն Վանաց առաջնորդքը կամակար՛ անտարբեր՝ անըզգայ կենային ձեր բարեկամ Պրու-

սայի Զամա բժեան Տէրոյնց պատուելոյն պէս, և ձայն չհանէին՝ երբ իրենց երաններուն մէջ կորսիւ արիւն մը կրղզային, երբ իրենց սրսին և մաքին մէջ հայրենի եկեղեցւոյն փառքը և պատիւը Ներսէսներէն, Քրիզոստոմներէն վեր թագէտներու և Քաղթուղիմասներու կեղքը, և որ աչք բացօք կը տեսնէին անպիտան ազանգաւորներ, որ յանուն Հոռոմոյ՝ Քաղք կեդոնի՝ Լեւոնի և տուժարի մը՝ ամեն հերետիկոսութիւն և խառնութիւն կը ձգէին մաղաղեան մէջ. յիմարացեալ և կուրացեալ ողորմելիներ, որ արեւմտեան հարստութեան պերճութեան և զեղխութեան փառամոլ հանդէսներէն շտացեալ, իրենց ինկած՝ հալածեալ՝ բայց ճշմարիտ բրիտանեական հայրենի եկեղեցւոյն սանհար կրղույին: Այդ Տաթևացիս՝ այդ Արտանկյիս՝ որ ձեզի ստրտուս կը բերեն և ամեն ճշմարիտ հայու աչքին եկեղեցւոյ վարդապետ պէտք է համարուին իրաւամբ, չեն կրնար երբէք բաղդաստաւիլ այդ ձեր Եղիթ վարդապետաց, այդ ձեր սիրելի նախորդաց հետ, որք այնչափ գովելի և փոխաբելի էակներ են ձեր եկեղեցական պատմութեան մէջ, և որք զՔրիստոս յարուցեալ կը քարոզէին, բայց զՔրիստոս խաչելեալ կամաւէին քարոզել ի Սիամ, և նորա խաչը կը պահէին յանհաւատից ⁽¹⁾:

(1) ձարունեն մինչև Մարտար, Մարտիանց կղզիներն մինչև Խոզոս, ուղիցին (Եղիթք) կղզիներն ու ցամաքները խաբուութեան առկամի մը մէջ առնել, փակել, խաբերայ Աստուած մը խաբերայ եկեղեցւոյ մը մէջ ներկայացնելով. և եւ չեմ ստ զուշողը. բարձր հեղինակութիւնը, պապի, իննովկենտիս ծ. Կղեմէս Թ. Կղեմէս Ժ. Պենտակոստ ծ. Պենտակոստ ծ. որ հրովրտակներով թուղթերով կոնդակներով շարունակ ջանային միշտ և յանգուտու Եղիթիթեան քարոզելները Աւետարանին ողւոյն համաձայնեցնելու... Ինչ փոխախտութիւն կը բերէին ասոնք բրիտանե-

(1) Տես Զամիլ Պատմ. Հայոց. հատոր Գ. գրք Է. ԳԼ. Թ. և գրք Ե. ԳԼ. Գ.

Մի զրուցէք (ինչպէս ձեր սովորութիւնն է ուրանալ և փախաւ սա սող երբ պատասխան չունիք) թէ ասանք առասպել են՝ և ազխապ պատմութիւնք, վասն զի Փարիզու արքեպիսկոպոս մը՝ Հայոց Երուսաղէմի և Կոստանդնուպոլսոյ յախշտակուած Պատրիարքը բանակէն չարչարելէն և բարոյապէս սղաննելէն վերջը, Փարիզու պէս մայրաքաղաքի մը մէջ քահանայ կը ձեռնադրէր: Առասպել ձեր գրութիւններն են, որ Մարիաւս Թօսիէնի զիւանական պատմութենէն վերջը գեո

երէկ 1872 ին (1) անարամիտ ըրաւ թեւա՞ր Աւետիք Պատրիարքը կամաւոր ուխտաւոր և զընտելալ ապաշխարալ կը սրտովէք աշխարհի:

ՅԵՐԵՆՑ

Ա Ռ Ո Ղ Չ Ա Կ Ա Ն

(Շարունակութիւն • տես թիւ 5.)

Ասնք իրենց ջերմացուցիչ, գրգռիչ եւ չափողանց անուցիչ ըրութեամբ մարդուն բնական եւ հանգարտ աճումը կը փութացնեն, զանազան կիրքեր, մանաւանդ ցանկութիւնը կը գրգռեն և շատ անգամ կենսական հիւթին ինքնիրեն հասուլուն առիթ կուտան, շատ անգամ ալ կը թեւադրեն զմարդ կրկի բռնութեամբ ամեն տեսակ անվայել և ահորէն ոճիրներ գործել, որովք ինչպէս շատ անգամ ըսի, մարմնը կը տկարանայ և այնուհետեւ կենթարկի ամեն տեսակ հիւանդութեանց եւ կը մատնուի տարածամ մահուան: Այս ամենուն առաջին աանելու և այս չար հետեւանքէն ազատ մնալու առաջին և գլխաւոր դեղն է երկիւղածութիւնը ջերմեանդն աղօթքն և ճշմարիտ ու կատարեալ պահք:

ութեան, ուրիշ կեանք մը կը մոյժելին սնոր մէջ կամ թէ նոր աշխարհի կեանքի մը և սովորութեանց զանի կը յարմարենին, — Աչ երբէք, — Ի՞նչ եք ուրեմն — ճշմարիտ խօսեալով, շատ քիչ բանս Այս Երուսթաց միարամութիւնը գրիտառու ուսուցանելով ուրիշ բան չի ն ծածկեր, բայց եթէ անոր շարժարանները՝ տանջանքները և Գողգոթան, Այս քրիտանուայք խաչը միայն կուրանային «Չարչարանաց Քրիտառը խաչին վրայ ցուցնելու կամչնան» (այս է բողոքութեան ձեւը կարգիտաց Ժողովին և ինտիկիտիտ ձ պատկն) • կամ թէ որ խաչը ի գործ ածելու ալ բրան, զանի կուսքերուն ստից տակ ծաղիկներու մէջ ծածկած կը դնեն, այնպէս որ կուսքը հասարակաց պաշտելու ժամանակ՝ պաշտամունքը օրինաւ պատկն այդ ծածկուած նութիւն համարուի: Այսպիսի հնարապետութեամբք անթիւ Ժողովուրդք և ինքնաբարութիւնը փաստել կը կարծեն: Մարգրիտներու և գոհարներու երկրին մէջ այս բուրբուն օտար մարդիկը հրաշք ընել կը կարծեն հողիներ փաստելու համար՝ յողմող Քրիտառու ցուցնելով Մոյ թագաւորներու ընծայներու մէջ, պահելով զճշմարտութիւնը, և զանի մը բան յայտնելու համար վերջը՝ երբոր գործը կատարեալ ըլլայ և մկրտութիւնը աւնուի: Այդ յետը ճամբէն՝ ուր կը մտորին, դարձնելու համար զերենք՝ պետք է հրովարտակ հրովարտակի վրայ, պատուիրանացիք պատուիրանագրի վրայ, կանգակ կանգակի վրայ, Թուղթերը բուսական չեն, պետք է որ Պապութիւնը անձամբ վրայ հասնի: Գողգոթայի եկեղեցական մը՝ կարգիտեալ Թուրքն՝ կուզարկուի՝ այդ առանց խաչի՝ առանց Աւետարանի առանց շարժարանի քրիտանութիւնը անձեղու համար, բայց հողիւ հասած (Հնգկատան), Կրու թիւց միարամութիւնը զներբանս նեակել կուտայ, և մարդք զարմանքն ու ցուեն կը մեռնի: Միւս ի յիշելու:

(1) « Աւետիք Պատրիարքը 1705 ին աճուեն « ձգուեցաւ և Տենեզու կղզին արտաբեցաւ: Բայց « անկէ փախչելով Գողգոթա գնաց և Մարտիրոս քահանայը Գարուշին կրօնաւորաց քով կամուրդիկէ եւ « կեղեցւոյ ծոցը՝ զղջմամբ մեռաւ »: (Եկեղեցական պատմութիւն • 2 • Ա սրբան Ը ստեղծանց • էրես 400 • տպագրեալ 1872)